

ՀԱՅԿԱԿԱՆ ՎԱՐԴԱՐԵՐ

Ս. ՑԱԿՈՐԵԱՆՑ ՎԱՆՔ, ԵՐՈՒՍԱԼԵՄ (ԺԴ. - ԺՀ. Դար)

ՏԵՂԱԳՐԱԿԱՆ. — Մըրոց Յակոբեանց հռչակաւոր վանքը կը գտնուի երուսալէմի պարիսպներէն ներս, Միոն յերան վրայ, հիւ սմասային արեւմտեան կողմը: Կը պարունակէ երեք եկեղեցիներ, Աթոռանիստ Մայր եկեղեցին՝ Ս. Յակոբ, անոր մօսիկը՝ Ս. Թէոդորոս, և քիչ հեռու՝ Ս. Հրեշտակապետաց Վանքը՝ իր համանուն եկեղեցիով:

Սյո զլուխին տակ կը ներկայացնենք Ս. Գրէի Վանքն ալ, որ կը գտնուի նոյնակէս Սիոն լեռան վրայ, Ս. Յակոբեանց Վանքին հարաւային կողմը, որմէ կը բաժնուի բաղարին պարիսպի և դորսէն զայն եղերդ նամբարյով մայիս:

Նոյնակէս այս զլուխին ներքեւ պատշաճ էր առնել Ս. Յարուսեան Տաճարը, որ կը գտնուի Ս. Քաղաքին կեղդոնք գրեթէ: Վանզիփ Ս. Յակոբեանց Միարանները վերոյիշեալ վանքերուն և եկեղեցիներուն մէջ իրենց պարբերական ծառայութեանց զրգանին սկսած, շարունակած կամ աւարտած են շատ մըր ծեռագիներու օրինակութիւնը, ընդ հովանեաւ Ս. Յակոբեանց Վանուց:

ՊԱՏՄԱԿԱՆ. — Երուսալէմ, ըլլալով Սուրբ Քաղաքը Քրիստոնէական եկեղեցին, իրեւ առաջնորդ ունեցած է, եւ ունի, երբեալ Պատրիարքներ, Յոյն, Հայ եւ Հատին: Հայոց Պատրիարքներուն աթոռանիստ Մայր եղած է Ս. Յակոբեանց Մայրավանքը:

Այստեղ ժամանակագրական կարգով կը ներկայացնենք երուսալէմի Հայ Պատրիարքները. բայց կարեւոյն նշեցելով անսակ պաշտօնավարութեան զրգանները՝ մեր յօդուածին նիւթ կազմող նինգ դարերու ընթացքին:

1. — Սարգիս Սպիհակապս, 1281-1313. — ԺԴ. Դարու սկիզբը, Լատինական ազգեցութիւնը զօրացած էր Կիլիկիայ մէջ: Սիրի ժողովը (1307) Հայ եկեղեցւոյ կանոններուն եւ ծէսերուն հակառակ որոշումներ առած էր եւ կը ջանար պարտագրել զանոնիք բոլորին: Սարգիս Պատրիարք մերժեց այդ օտարամէտ ժողովին որոշում-

ները, եւ իր գիրքը ամրացնելու համար եզրապոսի սուլթանէն նոր հրովարտակ մը ստացաւ (1311) իրեւ ինքնազուխ Պատրիարք Հայոց, և կենդանագան պետ Հայոց գաւ անակից համայնքներուն:

2. — Ա. Առաւածառուց Ա. Պատրիարք,

1313-1316. — Առաւածոնի, Միար., էջ 32: 3. — Դաւի իր Ա. Պատրիարք, 1316-21.

— Ա. Հրեշտակապետաց Վանքին մէջ, 1316ին, զրի Ստեփանոս Երկայն՝ Ճաշոց մը կ'օրինակէ «հրամանաւ եւ ծախիւր աստուածարեալ եւ հոգիրնելալ եախսկոպոսին երուսալէմի» տէր Դաւիթի» (Զեռ. Ս. Յ. թիւ 271): Իր տապանագիրը կը գտնուի Ս. Յակոբեանց Տաճարին զարիթը, աջակողմի սինին վրոյ: «Տապանա այս որ կայ աստէն, է գերեզման սա Տէր Դաւիթի գերեզնիկ եւ սուրբ հնդինակի, զծեց աղայէ աղերսափի. յիշման առնել զիս արժանիթ թվ. ԶՀ»:

4. — Վարդան Պետ. Արեւելյի, 1321-1332. — Յիշատակարաններու համաձայն աւելի քան տասնեակ մը ասրիներ պաշտօնավարած է որպէս Պատրիարք Երուսալէմի, «Առաջնորդ», «Եթոռակալ», կամ «Եախսկոպոս» տիտղոսով: Գովուած է իրեւ «միծիմաստ զիտապես» եւ հեծաղողի բարբունի:

5. — Առինաննես Պետ. Ճօւին, 1334-1341. — Մեզի հասած յիշատակարաններու համաձայն տէր Յոհաննէս Ճաւշչին պաշտօնավարած է ութ տարի, իրեւ «Առաջնորդ», կամ «Աթոռակալ», եւ կամ «Եախսկոպոս» Երուսալէմի:

6. — Բարիլիսու կամ Վասիլ Արեւելու, 1341-1346. — Համե. Միար., էջ 4:

Մանուէլ Գրիչ, 1352ին մեծ գովասանքով կը ներկայացնէ Բասիլիոսս Եախսկոպոսը, իրեւ հեզ եւ ողորմած անձնաւորութիւնն ուեւ ողորմած կամք սորին ոչ միայն յաղաքաս, այլև յայնոսիկի. զորս արկածից չարին յորսայն հաղորից վլասակարին սահեալ եւ անկեալք, նոցա տիրապէս սկութիւնը զութքաւալ, զիրկս արծակեալ ի ծոց իւր ժողովէր, եւ սիրով հանդարտութեան զամնենեան խրաէք, քաղցելոց՝ հաց, ծարաւելոցն՝ զոր, մերկիցն՝ զգեստ, օտարաց՝ ժողովով, հիւանդաց՝ այցելու, բանտարգելոցն՝ խնամածու, եւ առհասա-

բակ ամենեցուն տածող եւ վերակացու եւ ժաղկի մմիթարութեան երեւեալ ի հրեծեալ եւ ի մաշեալ ժամանակիս . . .»: — Հմմ. Թիշտ. ԺԴ. Դարի, էջ 396:

7. — Գրիգոր Եպոս. Ազիւզացի (Մարցի), 1356—1390. — Հմմ. Միարք., էջ ՀՕ, Գրիգոր Գ. եւ էջ 81, Գրիգոր Դ. : Թիշտ. ԺԴ. Դարի, էջ 688, Գր. Մարցի.

Դր. Եզիւզացիի պատրիարքութեան շրջանին շատ տագնապալի օրեր անցուցած են Ս. Երկրի հայ կրօնաւորները, եւ առ հասարակ բրիստոնեայ համայնքները, ինչպէս կը նկարագրէ Վարդան Արդ. Բարերդզի (Ղրիմցի) իր գրած յիշատակարաններուն մէջ, այսպէս:

«Արդ, գրեցաւ ի թվին Հայոց Պժե (1366): Ի յայս տարի գերեց փռանկն զԱղէքսանդր, եւ յայս աշխարհն զինչ բրիստոնեայ կայր զամէնն կալան եւ ի զիր հանին, եւ զինչ եպիսկոպոս եւ արեղայ եւ երէց կայր՝ զամէնն զնտանեցին, եւ զինչ եկեղեցի կայր՝ զամէնն փակեցին: Սպանին զմեր ըռայիսն, եւ այլ բազում երէց եւ կարգաւոր սպանին եւ բազումը վասն դառն տանջանացն դարձան թուրք: Եւ մեք յերուսալէմս զտարոյս շատոն ի զնտան ենք կացել, եւ բազում վիշտ եւ նեղութիւն վասն Քրիստոնի տիսան, զոր ոչ կարեմ ընդ զրոյ պատմել: Աղայիմ զծեզ եւ Վարդան արեղայ Ղրիմցի, որ առանցեցա եւ գրեցի զայ բազում նեղութեամբ եւ ահիւ, յամէն ար կու մնայաք թէ երբ չարչարեն կամ սպանեն . . .»: — Թիշտ. ԺԴ. Դարի, էջ 473:

«Զի ի թվիս մերոյ ՊժԴ = 1365ն առաւ Աղէկսանդր, եւ այս աշխարհիս բրիստոնէքն մեծ նեղութիւն եւ չարչարանք կրեցին Դ տարի, զինչ յայս աշխարհն եկեղեցի կայր եւ զարարութեան գուն որմով փակեցին, եւ ի յրնից ի չորսէն զմին առին յամէնն բրիստոնէից, զրազումո դարձուցին, զրազումս սպանին, եւ զմեզ զամէնն շատ զնտան զնելով եւ ազգի ազգի նեղութեամբ պահեցին Դ տարի: Բ տարապայ ի Ղազէ տարան, զինչ երէց եւ արեղայ եւ եպիսկոպոս կայր, եւ Բ մանկագոյն արեղայ, Գրիգոր եւ Կիրակոս, այնչափ չարչար հարին մինչեւ ի մարմարոցն կաշին անկաւ

եւ մարտիրոսացան վասն Քրիստոսի: Եւ զՄիսիթար ըռայիսն եւ մին միայնակեցի մեզնէ տարան ի Մսր եւ սպանին: Եւ զՏէր Մկրտիչ զերուսալէմ մայ եպիսկոպոս բռնեցին եւ բազում խոստմամբ, եւ ազգի ազգի կապանաւը եւ տանջանաւը չարչարեցին վասն հաւատոյն, եւ համբերեաց վասն Քրիստոսի, եւ յաղթեաց նոցա Քրիստոսի, որ տայ համբերութիւն սիրողացիրոց . . .: Ցուցակ Զեռ. Ս. Յակոբեանց, Ա. Հատոր, 1966, էջ 356:

8. — Եսայի Բ. Պատրիարք, 1392—1399. — Յիշտակարաններու համածայն պաշտօնավարած է որպէս պատրիարք Երուսաղէմի, ԺԴ. Դարու վերջին տասնամեակին, 1392—1399: Վերջին յիշտակազիրը կ'ըսէ. Ալղայիմ յիշել զնեզանոզի եւ ամենայն առաքինութեամբ զարդարեալ զերդակից եղբայրն իմ, զառաջնորդ սուրբ վանօրէիցս, եւ զարբեպիսկոպոսն Ս. Քաղաքիս Երուսալէմայ՝ զտէր Եսային:

9. — Սարգիս Պատրիարք, 1399—1415. — Իր անունը իրեւե եպիսկոպոս յիշուած է 1392 թուին: Յաջորդ տարին, 1393ին, յիշտակուած է որպէս արքեպիսկոպոս եւ նուիրակ ի Կաֆայ: Երուսաղէմ վերադառնալէ ետք, Ս. Յակոբի մէջ, 1399ին, օրինակած է Սարգիս Վարդապետի Կաթողիկեաց Մեկնութիւնը (Զեռ. Ս. Յ. Թիւ 7):

10. — Պողոս Պետ. Պատմեցի, 1417—1419. — Ծնած է Գառնի, ԺԴ. Դարու Երրորդ քառորդին վերջերը հաւանարար: Ծնողը կը կոչուէին Աւտարշահ եւ Թեմնա: Երուսաղէմի պատրիարքութիւնը վարած շրջանին զրի տուած է հոյակապ ձառընտիր մը (Զեռ. Ս. Յ. Թիւ 1): Զիթենիններու պարտէզ մըն այ զնած է Գեթսեմանիի ծորին մէջ: Ամենայն Հայոց Կաթողիկոս ընտրուած է 1419ին եւ մեկնած է Սիս, ուր տասնամեայ կաթողիկոսութենէ ետք վախճանած է զեղակուր (1430):

11. — Մարտիրոս Պետ. Եզիւզացի, Մարցի, 1419—1441. — Ծնած է ԺԴ. Դարու Երրորդ քառորդին վերջերը հաւանարար: Զաւակն էր Մարգիսի եւ Էսթէթի:

Σπιρός φωπορηφ δωρ ομαζισθιναφωρωδ ξ
θρρει φωασηρθιαρρ θρρισιαλξδη, «Արբեափիս
կոպոս», «Եպիսկոպոս», «Առաջնորդ» կամ
«Աթոռակալ» տիտղոսով: ήρ կատωρωδ
կարեւոր գոρծերէն յիշատակելի է Գեթս
մանի Ս. Աստուածածնի Տաճարին նորο-
գութիւնը 1421 θοւεն:

Մեծ տագնապ մը վերապահուած էր
իր ծերութեան օրեροւն: Վրացիρ, Եգիպ-
տոսի առլիթան Ալղափի (1412 - 1438) հրա-
մանով Հայոց ծեռքէն կը խին Ս. Դողգո-
թան (1434?): Մարտիրոս հակառակ իր
ծեր տարիին բանից Կ'երթայ Եղիպտոս,
ամրող ունեցածը կը ծախսէ վերահաս-
տատելու համար Հայոց իրաւունք, բայց
ին յաջողիρ գուուս ելլել Վրաց թագաւորու-
թեան հետ:

Ուստի Եգիպտոսի սուլթան Տահր Զախ-
մախ (1438 - 1453) հրամանով ծեռք կը
թրէ Դողգոթայի հանդիպակաց վերնատան
քաժինը, եւ 5000 Փլորի ծախսելով կը վե-
րածէ եկեղեցի եւ կ'անուանէ երկրորդ
Գողգոթա (1439):

12. — Արքահամ Դ. Պեր. Եգիպտոսի,
1441 - 54. — Արքահամ Եպիսկոպոս 1444ին
կը հանդիպի Թաւրէզ, 1445ին կը գտնուէր
Դամասկոս, Արզնէն վերադարձի իր համ-
րուն վրայ, նետր թերելով Պարոն Արեւահի
նուիրած մեծարծէք Յայսմաւուրը (Զեռ.
Ս. Յ. թի 25) եւ շուրջառը: Իր պատ-
րիարքութեան տաննեկութերորդ տարին էր
երր Օսմանցիր գրաւեցին Ստամπօլ (1453):

13. — Մեսրոպ Եպիսկոպոս, 1454 - 61.
— Հմմե. Միար., էջ 282:

14. — Պետրոս Պատրիարք, 1461 - 1475.
— Յիշատակարաններու մէջ իր անունը կը
տեսնուի իրրեւ եպիսկոպոս Երուսաղէմի
1461ին, եւ որպէս «արհնափիսկոպոս»՝
1463ին: Երուսաղէմի հայրապետները ներ-
կայացնող ցուցակի մը մէջ կը կարդանք.
«Ձժ թվին աէլ Պետրոս ամս Բ, Ձժու թվին
տէլ Պետրոս ամս ԺԴ» (Ցուցակ Զեռագրաց
Ս. Յակոբեանց, է. Հատոր, էջ 437): Եթէ
այս երկու Պետրոսները մէկ անձ համար-
ուին իր հաշոյն կ'ունենանք 16 տարի,
1461 - 1475:

15. — Մկրտիչ Պեր. Ելովեցի, Ղրիմեցի,
ըստ յիշատակարաններու պաշտօնափարած
է տաս տարի, 1476 - 1486, «Արհնափիսկո-
պոս» կամ «Եպիսկոպոս» կոչումներով:
Գովուած է իրրեւ «բաց փիլիսոփայ»:

16. — Յովհաննէս Պեր. Մերտինցի,
Մարցի, Տաւիլ, 1423 ? - 1510 ?: — Ծնած է
Մերտին Ժ. Դարի երրորդ տասնամեսակին
հաւանաբար: Իրրեւ արհի եպիսկոպոս գո-
վասանքով յիշուած է բազմից. Դրիչ Յա-
կոր արենայէն 1452ին, Դրիչ Սիմէռն վար-
դապիտէն 1454ին, Գրիչ Մարգարէ արե-
ղայէն՝ իր եւ ընկերակիցներուն Սինէտ-
կան անապատէն Երուսաղէմ վերադարձին
1463ին, Գրիչ Պուրսացի Մարտիրոս եպիս-
կոպոսէն 1464ին, Սողոմոն Գրէչն 1476ին,
որ զինք Կ'որակէ «անարծաթ եւ անրո-
տացուս.ծ», եւ Գրիչ Հայրապիտ եպիսկո-
պոսէն 1610ին:

17. — Մարտիրոս Պեր. Պուրսացի,
1420 ? - 1501. — Ծնած է Ժ. Դարու առա-
ջին բառորդին վերջերը: Ծնողը կը կոչ-
ուին Ստեփանոս եւ Հռիփսիմէ: Զինըը
իրրեւ եպիսկոպոս կը տեսնենք 1460ին,
երբ սկսած է օրինակել Կ. Տաթեւացիի
Քարոզզիրը Թորգանայ վանքին մէջ, զոր
ապա շարունակած է Պուրսա (1460) եւ
աւարտած է Երուսաղէմ, 1462ին (Զեռ.
Երեւանի, թի 5223):

Դրյական իր աշխատանքներէն ծանօթ
են Զեռնադրութեան Մաշտոց, օրինակուած
Պուրսա 1457ին (Զեռ. Ս. Յ. թի 2928),
Աւետարան, օրինակելու սկսած է 1458ին,
հաւանաբար Եգիպտոսի մէջ, եւ աւարտած
է Երուսաղէմ, 1464ին (Զեռ. Ս. Յ. թի
2567). Մարգարէ արեղայի 1463ին օրինա-
կած Յայսմաւուրը ծաղկած է (Զեռ. Ս. Յ.
թի. 27):

Մարտիրոս Եպս. Իր կեանքին վերջին
տասնամեսակին (1491 - 1501) պաշտօնափա-
րած է իրրեւ պատրիարք: Իր պատրիաρ-
քութեան սիլվը (1492) տեղի կ'ունենայ
Ամերիկայի զիւաը Ք. Գոլոմապոսի կողմէ:

18. Պետրոս Պատրիարք, 1501 - 1510. —
Իր տասնամեսայ պաշտօնափարութեան շր-
ջանին Սրբոց Յակոբեանց Մայր Տաճարին

ներսը ծեփուած եւ սպիտակացուած է, եւ ձառները սալարկուած: Ուրիշ շատ ծառայութիւններ ալ մատուցած է ան Սուրբ Աթոռին:

19. — Սուրբիս Պատրիարք, 1511–1523. — Իր օրով 1517ին սուլթան Սէլիմ կը գրաւէ Երուսաղէմը, կը շրջի սրբազն վայրերը, եւ արքայական հրովարտակով կը հաստատէ Հայոց սեփական իրաւունքները:

20. — Աւտուածառուր Մերժնցի, 1523–1542, 1550–1551. — Ծնած է ժե. Դարու Երրորդ քառորդին վերջերը հաւանաբար: Ֆրուսաղէմ կու գայ իրեն արեղայ 1523ին եւ կը մտնէ Ս. Յակոբուանց Վանքին ծառայութեան, եւ միաբաններու հաւանութեամբ պատրիարք կ'ընտրուի: Ս. Յակոբի նորոգութեան հրովարտակը ծեռք բերելու համար 4. Պոլիս Կ'երթայ 1541ին: Ի զնահատութիւն իր բարեւոր աշխատանքին՝ սեղույն համանուղ պատրիարքը եւ մեծամեծները իրեն կը յանձնեն Կոստանդին Բարձրքերդի Կաթողիկոսին պատկանող եւ հետազային գերուած եւ գերութենէ ազատուած թանկազին Աւտուարանը (2եռ. Ս. Յ. թ. 251) որ տանի Երուսաղէմ պահելու ի յիշատակ Նուիրատուններուն:

Ասուուածառուր Պատրիարք Ս. Աթոռոյ իշխանութիւնը կը յանձնէ Փիլիպպոս Եպիսկոպոսին 1542 թուին: Ահաւոր երկրաշրժ մը 1547ին կը պատճառէ միծ վլասներ. կը Փիլի վանքին սեղանատունը, զոր նոյն տարին կը վերսնորոգէ Փիլիպպոս: Ասոր վախճանումէն եսր Աստուածառուր դարձեալ կը ստանձնէ պատրիարքական պաշտօնը (1550), բայց շատ ծերացած ըլլալուն՝ իրեն յաջորդ կը Կարգէ իր եղրորդին՝ Անդրէս Եպիսկոպոսը (1551), եւ հաւանաբար կը վախճանի յաջորդտարին:

21. — Անդրէս Մերժնցի, 1551–1589. — Սուրբ Տեղեաց խնդիրներու կարգադրութեան համար կ'ուղեւորի Կ. Պոլիս: Վերա-

դարձին կը նորոգէ Ս. Համբարձման եկեղեցին գմբէթը եւ յարակից մասերը (1570): Անդրէս Պատրիարք, Երուսաղէմի Լուսարարացիւ Սամուէլ Արքեպիսկոպոսի նետ, Ներկայ կ'ըլլայ Միքայէլ Մերաստացի Կաթողիկոսին Սեբաստիա գումարած ժողովին (1583), ուրիշ Արքար Դպիրի որդիին՝ Սուլթանշահին վկայական մը կը տրուի հաստատելու թէ ան արքայական ընտանիքէ սերած: Իր վերջին տարիներուն (1583–1589) Անդրէս իրեն աթոռակից կ'առնէ իր եղրորդին՝ Դաւիթ Եպիսկոպոսը:

22. — Դաւիթ Մերժնցի, 1589–1613. — Ծնած է ժԶ. Դարու կիսուն մօտաւորակէ: Որդին էր Անդրէս Պատրիարքի ելքը՝ Յովհաննէսին եւ Ղամար Խաթունի: Եպիսկոպոս ծեռնադրուած է 1575ին: Իր հօրեղօրբ աթոռակից կարգուած է 1583ին: Համբաւուած է իրեն զիտուն եկեղեցական:

ԺԶ. Դարու վերջին տարիներուն, Հայաստանի եւ անոր շրջակայ Վայրերուն մէջ պատահած աշխարհաւեր արշաւանքներն ու պատերազմները մէկ կողմէն պակսեցուցած են ուխտաւորական եկամուտները եւ միւս կողմէն աւելցուցած հարկապահնութիւնները անօրէններու, որոնց ծեռքն Դաւիթ Պատրիարք ստիպուած է փալիչի եւ երթալ Աւրֆա, Սրապիոն Վարդապետին բով (1597, Ապրիլ), անշուշտ նպաստահաւատքութեան ծեռնարկներ ալ կատարելու նպատակով:

Ճալրունակուող պատերազմներուն պատճառաւ սակայն, ժէ. Դարու սկիզբը, Ս. Աթոռը այնպիսին նեղ կացութեան մատնրւած է, որ հարկադրուած է եկեղեցւոյ թանկազին սպասները գրաւի գնել պարտադրերու մօտ: Ազգին մեծամեծները պէտք տեսած են Վանքին վարչութիւնը փոխանցել Գանձակեցի Գրիգորին, ուստի Դաւիթ Պատրիարք հրաժարած է 1615ին: Վախճանած է հասուն տարիքով՝ 1622 թուականին:

Ն. ԱՐՔ. ՄՈՎԱԿԱՆ

(1)